

բնութեան տարերացին զօրութեանց պաշտամունքին վրայ . երկիւղն էր անոնց բարոյականին խարիսխը : — Քրիստոնէութիւնը , սէրը ընելով տառնցք Աստուծոյ և մարդու յարարերութեան , յեղալը չի մարդկութեան ճակատագիրը :

Իր գիտակցութեան առջև , մարդը այլև ևս գերի մը կամ չոյայ մը չէ , գերիվերոյ ոյժերու առջեն սոսկումով լիցուած , այլ որոյի մը , որուն մէջ բարձրագոյն և յաւիտեաւկան ժառանգութեան մը իրաւոնքին ընդգացումը կ'աղաղակի :

Այս զգացումը կը զօրահայ սրտին մէջ հոգուոյ և ճշմարտութեան լոյսովը միայն , որ է բուն բարին , ու ինչ որ կը տկարացնէ զայն՝ խաւար է ինքնին , այսինքն չարիք՝ կրօնքին , ու աղէտք՝ բարոյականին համար :

Դ

ԿՈՐՍՈՒԱԾՆԵՐԸ ԵՒ ՓՐԿՈՒԱԾՆԵՐԸ

(ԿԱՌՏ ԽԱՅ. 2)
(Ա. Կարեր. Ա. 18—24)

Բացի բոլոր տեսակէտներէն , որոնց համեմատ կարելի է բազմատեսակ խմբաւորումներու վերածել մարդկը , կայ ուրիշ մը , շատ աւելի կարեւորագոյն մը , որ երկուքի կը տրոհէզ անոնք : — Նշանաձող մըն է կարծես ան , թաշը , որուն հանդէպ ունեցած իրենց վերաբերմունքին համեմատ , մարդոցմէ շատեր անոր մէկ կողմը կը կենան , և ուրիշ շատեր՝ միւս կողմը :

Մէկ կողմը , եթէ կ'ուգէք՝ ձախակողմեան աւազակին կողմն են անոնք որ ետքին կը նային իրեք յիմարութեան խորհրդանշանի մը վրայ . կը ծաղրեն զայն . կը մերժեն անոր տուածը , և կը քամահրեն ուղածը : Կորուսի ճամբան է այնպիսիներուն կենանքը . վասնզի ամէն որ բան մը կ'ոչնչանայ իրենց մաքին ու սրտին մէջ . ու մութը աստիճանաբար կը բռնէ իրենց հոգին , խանգարելով իրենց բարոյական և հոգեւոր զգացողութիւնը :

Միւս կողմն են անոնք որ խաչին պատպամը ճշմարիտ աստուածային կեանքով մը ոգեւորուած կը համարին : Ասո՞վ կը ներշնչաւին . թոյլ կուտան որ իրենց տեսականը մայ ան ընդ միշտ . ու ամէն որ

իրենց կեանքին մէջ կը զգան նոր զօրութիւն մը , որ կը վերանորոգէ զիրենք , բարձրացնելով իրենց ճաշակները , և աղնուացնելով իրենց լողձերը : Այսպիսիներուն կեանքը իրականացումն է փրկութեան , անոնք ինքզինքնին շարունակ կը զգան աստուածային զօրութեան մը ազգեցութեան ներքեւ :

Եւ իրօք , ճշմարիտ իմաստուններ են այսպիսիները :

Մինչդեռ ըստ աշխարհի «իմաստուն» ները կորուստէ կորուստ կը գլորին օրէ օր , չգտնելով իրենց յոյսերուն իրականացումը նիւթեական նշաններու և մտաւոր իմաստասիրութեան փորձարկութեանցը մէջ , անոնք , բռն իմաստունները , իրենք ինքնին կը լինին ապաչոյցները աստուածային իմաստութեան իրականութեան , իրենց վըբայ ու կեանքին մէջ զգալով և ցուցնելով անոր զօրութեան յայտնութիւնը :

Գանիրէ:

Թ. Ե. Գ.

Եթէ ԿԻՆՔ ՉԱՐՑԱՍՈՒԻՔ

Խաչը այնան զօրեղ պիտի
Զի բրե՛
Երէ վրան խաղուած ջրիւար
Խերի Տէրէ
Տէր աեամբ կրաւ ըլլալ
Խաչին Տէր,
Քրիստոնէայ հանճարին լոկ
Տանիսէր,
Խաչելուքեան մէջ ինն Յիսուս
Տէ մինակ ,
Կինն ալ լային մէկ խաղուե
Անին տակին տակի ,
Մին իր լուծը տարա խաչով ,
Մին ալ
Եւ ացունեալ : Լուծով լուծին
Մինակ ,
Կինէր տրին ողբերգութեան
Խենց վայլ ,
Արտասենով Տիրոց արին
Լուծուայ ,
Ազրը այնուն պիտի չըլլար
Գերիվէր ,
Երէ կինը ուն խաչին տակ
Չարտառւէր :

Պարէսն

Ասիմին էսամանեան